

## ՕԳՏԱԿԱՐ ԳԻՒՏԵՐ

Ուանդր Տագրելու Ռիւրիկի հերո :

ՈՄԱՆՔ կան որ սանտր մաքրել չը-  
գիտնալուն՝ շատ անգամ երկայն ա-  
տեն կ'անցընեն, սապօնով կամ գեր-  
ձանով մաքրել ուզելով. անով ալ ոչ  
երբէք լաւ կը մաքրուի, հապա միշտ  
վրան եղը կը մնայ ու մէջի աղտերն  
ալ բոլորովին չեն ելեր: Ուստի սանտր  
մաքրելուն դիւրին կերպը աս է, որ  
երկու վայրկենի մէջ կ'ըլլայ. այսինքն  
կ'առնես քիչ մը բարկ օղի կամ ոգիք<sup>1</sup>,  
ու վրձինով մը կը քսես ակռանե-  
րուն, ու վրան մէկ երկու անգամ կը  
շփես նոյն վրձինով. կը տեսնես որ մէ-  
կէն աղտն ու եղը կ'երթայ և բոլորո-  
վին կը մաքրուի, իբր թէ նոր շինած  
ըլլար. վասն զի օղին մասնաւոր յատ-  
կութիւն մը ունի որ և իցե աղտ ի-  
րեն քաշելու :

## ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԲՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Դ. Ուարմնոց Երիրդական յատիւննեանցը  
Վրայ:

ՈՒԱՐՄՆՈՅ Ճակոտկէնութեան, ա-  
ռաձգութեան, դիմահարութեան,  
ձգողութեան, տարածութեն և բա-  
ժանելութեն վրայ ուրիշ ատեն տեղն  
՚ի տեղը խօսուած ըլլալով<sup>2</sup>, հիմա աս  
յօդուածով ալ համառօտ մը կը խօ-  
սինք մարմնոց երկրորդական յատկու-  
թեանցը վրայ, որ առջի գլխաւոր յատ-  
կութեանց հետեանքներն են. այս-  
ինքն կակղութիւն և կարծրութիւն,  
հաստատութիւն և լուծութիւն, ծա-  
ւալականութիւն և անտարածութիւն:

Կակուղ կ'ըսուին ան մարմնները

<sup>1</sup> Քեսին բագը, բա-ն:

<sup>2</sup> Տես Ա. 18, 19, 49, 34. Դ. 32, 61:

որ քիչ Ճնշմամբ կրնանք անոնց ձեր  
փոխել կամ մասունքը զատել. իսկ  
որոնց որ ձեր փոխելու և մասունքը  
քակելու համար աւելի ոյժ պէտք ըլ-  
լայ, անոնք կ'ըսուին կարծր մարմին:

— Ուարմնոց կակղութեն ու կարծրու-  
թեան պատճառը մասանց ձեն ու  
ձգողութիւնն է: Պիտենք որ մար-  
մինները այլեայլ մասունքներէ բաղ-  
կացած են. աս մասերն ալ ամէնքը  
նոյն ձեր չունենալով հարկաւ քովե-  
քով որ կուգան՝ ամէն կէտով մէկմէ-  
կու չեն կրնար դպիլ. մանաւանդ  
երբոր այլեայլ նիւթերէ բաղկացած  
ըլլայ մարմինը. օրինակի համար, երբ  
որ կաւը ջրով թրջես, կակուղ բան  
մը կ'ըլլայ, և որչափ որ ջուրը աւել-  
ցընես՝ այնչափ աւելի մասունքը մէկ-  
մէկէ հեռանալով, ամենեին պնդու-  
թիւն չունենալէն զատ՝ ջրոտ բան մը  
կը դառնայ. իսկ երբոր նոյն կակուղ-  
ցած կաւը կրակով տաքցընես ու ե-  
փես, ջրային մասունքը բոլորովին կը  
ցնդի ու մնացած կաւին մասունքը քո-  
վե քով կուգան կը կարծրանան: Ու-  
կէց յայտնի կ'երենայ թէ մարմնոց  
կարծրութեան ու կակղութեն պատ-  
ճառը իրենց մասանցը ձեն ու խոռո-  
թիւնն է. ուստի հաւասար մեծու-  
թիւն ունեցող այլեայլ մարմիննե-  
րէն որն որ աւելի ծանր կը կշռէ՝ ա-  
նիկայ է ամենէն կարծրը. որովհետեւ  
անոր մասունքը աւելի խոռութեամբ  
միացած կ'ըլլան:

Ծխարհքիս մէջ ամենակարծր ը-  
սելու մարմին չկայ. հապա ամէնն ալ  
չափաւոր ուժով մը կրնան ձեերնին  
փոխել կամ կտոր կտոր բաժնուիլ:

Ումենէն կարծր մարմինը ադամանդն  
է. և ասիկայ բանելու համար միայն  
ադամանդի փոշիով կրնայ մաշուիլ.  
ասկէց յայտնի է թէ իստ զուտ մար-  
մին է, ինչպէս որ առջի տարւոյն մէջ  
ալ ցցուցինք:

Լակղութիւնն ալ այլեայլ աստի-  
ճան ունի, ու զանազան պատճառե-  
րով կը փոխուի. զոր օրինակ թէ որ

<sup>1</sup> Էլուս: Հատ. Ա. 22: